

2465

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՎԹ» ՊԱՐՔ ԵՐԱԿԱՆԻ

ՊԵՏԵԱՐՏ ՔԻՓԼԻՆԿ

# ՈՂՋ ՄԸ ՄԵԽԵԱԼՆԵՐՈՒ ՄԵջ

Թարգմ. Ա. Սեսու

ՓԱՐԵԶ

1937

82  
4-50

14 JUN 2005

2 NOV 2009

88

4-50

80

7194-7

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ՄՇԱԿՈՅԹ» ՊԱՐԲ ԵՐԱԿԱՆԻ

ՐԸՏԵԱՐՏ ՔԻՓԼԻՆԿ

ՈՂՋ ՄԸ ՄԵՌԵՍԼՆԵՐՈՒ ՄԵջ . . .

Թարգմանեց Ա. Սեմս.

ՓԱՐԻԶ  
1937

Բ Է Տ Ե Ա Ր Տ Ք Ի Փ Լ Ի Ն Կ

Ճիշտ սրախն վրայ Հնդկաստանի՝ որ յետագային անոր գրական ստեղծագործութեանց պիտի ծառայէր ատաղձ, Rudyard Kipling, որ մեռաւ 1936ի յունվարին, ծնած էր 1865ին Պոմպէի մէջ: Վեց տարեկանին ծնողքին կողմէ զրկուած է Անգլիայ տոհմիկ կրթութիւն և զարգացում ստանալու համար: Ուսման շրջանը աւարտելէ վերջ, տասնըեօթ տարեկանին իր գոլէճի ընկերներուն հետ կը ձգէ «նեղ կողին» ու կը վերադառնայ անսահման ծովերու և անապատներու արեւոտ Հնդկաստանը: Հոն արհ մը կը զբաղի լրագրութեամբ ու այլ գրական աշխատութիւններով:

Կայսերապաշտ Անգլիոյ մեծագոյն երգիչն է եղած ինք: Գրած քերթուածներուն, պատմուածքներուն և վէպերուն բազմահատոր գրքերը հանրածանօթ դէմք մը զարձուցած են զայն: Յանգած ձրագը (1891), Եղեգնաբաւուսէի Գիրք (ա. 1894, թ. 1895), Խօրը Ծովերը (1896), Կտրին նաւապետներ (1897), Կիմ (1901), Հինգ Ազգերը (1903), Հնդկաստանի պամուածքներ (որմէ կը բարգմանեմ սոյն պատմուածքը) եւալլին:

Մինչդեռ միւս բանաստեղծներու արտագրութիւնները թաթաւուն են եղած թանձր մելամազձոսութեամբ մը, ազգեցութեանը ներքեւ լոնտոնի մառախլապատ երկնքին, Քիփլինկ եղած է եռանդի ու գործունեութեան ջղուա երգիչը: Իր երգերուն և առնասարակ իր ամբողջ գրականութեան մէջ կայ կայսերապաշտ Անգլիոյ աշխարհին տիրելու և մինչեւ հեռաւոր Ասիա եւ բուգական քաղաքակրթութիւնը տարածելու «գերագոյն իրաւունք»ին և «պարտականութեան» փառաբանութիւնը: Ափ մը Անգլիացիներու կողմէ երեք հարիւր միլիոն



3684-72

Ժողովրդի մը անխողօրէն շահագործումը երգած է իր բոլոր գործերուն մէջ այնպիսի շեշտերով՝ որանք Օքսֆորդի և Քէյմպրիճի ժամանակավրէպ բանասէր քերթողներուն բերած են արիւնոտ ընդհանրութիւնը արհաւրալից տեսիլքը, երեւակայածին նորութիւններ որոնող նրամոլ արուեստագէտներուն ցուցուցած կեանքին ու իրականութեան տեսիլքը:

Տեսիլքը բիրոտ ուժին՝ որ կրնայ հարուածել անողոք, անգոսնելով հնագոյն քաղաքակրթութիւնները, և քամել «յետազէմ» կոչուած ասիացի Հնդիկներուն արիւնը և հարստացնել կայսրութիւնը, բնիկները հարստահարելով։ Ան գիտէ ամենէն սովորական մարդուն մէջ, ըլլան անոնք Անգլիացի թէ Հնդիկ, երեւան բերել վայրենի և կոշտ անձը։ Իր ամբողջ գործին մէջ կայ արհամարհանք և զգուշաւորութիւն այն բոլորին հանդէպ՝ որ անգլիական կարգապահութեան դրոշմը չեն կրեր։

Քիփլինկի գաած յաջողութեան պատճառները պէտք է փնտուել իր գրական անթերի ոճով մը անսեթեւեթ պատմելակերպին մէջ, խուսափում՝ Հոգերանական բարդութիւններէ, նկարագիրներու մանուածապատ երկուութիւններէ, չէյքափիրեան մտասեւեռութիւններէ, Անոր ախտաբները սովորական անհատներ են առհասարակ և հազուագէպօրէն անհատականութիւններ։ Տեսակ մը թերթօն։

Հոչակուած է Կայսրութեան Հոմերոսը «միծագոյն Անգլիոյ» ուժն ու եռանդը երգած, տիրապետական ձգտութիւնները տարփողած ըլլալուն համար։ Յոլոր Եւրոպացիներու յատուկ ինքզինքնին բնտրեալներ նկատելու մեծամտութիւնը գիտած է փայփայել և շահիլ ժողովրդականութիւն և զրամ։ Ասով կարելի է բացատրել այն անհախընթաց ժողովրդականութիւնը որ իր գրքերը ճանչցան և այն իոշոր հարստութիւնը, ցարդ անմատչելի ո՞ւեէ զրագէտի, որ ան զիզեց իր գրքերուն վաճառումովը միայն։ Իր մեռած պահուն այդ հարբատութիւնը կը նկատուէր յիսունվեց միլիոն քրանք, մէջը հաշուելով նաեւ 1903ին ստացած նոպէլեան մրցանակին գումարը։

Փարիզ

Ա. ՍԵՄՈ

«Աղջ կամ մեռեալ... ուրիշ ելք չկայ»:  
Հնդկական առած

Աճպարարներու պէս խօսելով՝ ըսենք թէ ոչ մէկ խարէութիւն կայ այս պատմուածքին մէջ որ պիտի կարգաք։ Դիպուածով է որ ծիւզը հանդիպեցաւ այն զիւղին՝ որուն դոյութիւնը կատարելապէս ձանչցուած է։ Միայն թէ ինք հոն մուտք գործող միա՛կ Անգլիացին եղած է ցարդ։

Կալկիւթթայի եղերքը նմանաձեւ զիւղակ մը կը ծաղկէր անցեալին մէջ և միւս կողմէ կը հաւաստեն թէ քանի մարդ խորանայ գէպի Բիքանիրի սիրտը — որ ուրիշ բան չէ եթէ ոչ հնդկական մեծ Անսպատին սիրտը — հոն կարելի է գտնել ոչ միայն զիւղեր, այլ ձմերիտ քաղաք մը՝ ուր իրենց բանակեալը հաստատած են այն մեռեալները՝ որոնք դեռ ողջ են, բայց այլեւս զրկուած կեանք։

Ուրեմն վերոյիշեալ անսպատին մէջ կայ նաեւ հրաշալի միջնաքաղաք մը՝ ուր, գանձեր զիգելէ վերջ, հարտւատ վաշխառուներ, — այնքան հարուստ՝ որ չհամարձակելով կառավարութեան հզօր պաշտպանութեան վստահիլ, կը նախընտրեն կիզիչ անսպատի բնդերքին մէջ զաղթել։ — ուր բոլոր մեծահարստան վաշխառաները, կ'րսէի, կը ձեմեն ճոխ և սքանչելիօրէն կահաւորուած ու կտիեալ, հանդըստաւէտ բարւաճներու մէջ, կը գնեն զեզանի վերունիներ և իրենց պալատները կը զարդարեն ոսկիով ու փլասկրով, Միլտոնեան կրղմինարով ու սատափով։ Բանի որ ոչ ոք խորհած է այս քաղաքին դոյութիւնը ժիմակ, պատճառ չեմ տեսներ ուրեմն թէ ինչո՞ւ համար ծիւզի պատճաճ արտասովոր արկածին ճշդութիւնը կասկածի տակ գրուի։

Ճիւղ քաղաքական ճարտարագէտ մըն է, որուն ուղեղը կազմուած է շատ աւելի յատակագծեր չինելու, հեռաւորութիւններ հաշուելու և դեռ չափական տարբեր աշխատանքներ կատարելու . ինք չէ՝ որ իր խելապատակը պիտի պեղէր «դարակային պատմութիւններ» հնարելու համար: Իր զբաղած գործը շատ աւելի շահաւէտ է: Մնաց որ, իր այդ գէպքը պատմելու ձեւը երբեք չփոխուիր և պէտք է տեսնել թէ ինչքան կը տաքնայ, երբ կը խորհի այն դարշելի ընդունելութեան մասին, որուն առարկայ եղաւ ինք:

Առաջին անգամ երբ այս պատմութիւնը գրի առաւ, զայն ըրաւ մէկ չունչով, այնպէս ինչպէս գրչին տակը եկաւ. բայց հետզետէ քանի մը սրբազրութիւններ ըրաւ և զանազան բարոյական խորհրդագծութիւններ աւելցուց. ինչպէս որ արդէն պիտի կարդաք:

Այս բոլորը սկսաւ նախ ջերմի թեթեւ հարուածէ մը: Աշխատանքը պարտագրած էր զիս բազմաթիւ ամիսներ բնակիլ ժագփաթանի և Մուպարաքի միջեւ, աւագուտ և տխուր վայր մը — է՛ եթէ — ինչպէս պիտի հաւաստեն բոլոր անոնք, որ դժբախտութիւնը ունեցած են հոն երթալու: Իմ քուլիներս ուրիշ սպասաւորներէ աւելի յուսահատեցուցիչ չէին և աշխատութիւններս այնքան դրաւած էին զիս, որ ձանձրանալու բնա՛ւ պատճառ չունէի. նոյնիսկ եթէ մելամաղնոտութեան ենթակայ մէկը ըլլայի:

Դեկտեմբեր 23ի գիշերը ինքզինքս քիչ մը ջերմ զգացի: Լուսինը իր լիութեան մէջն էր դեռ և, ինչ որ ճիշտ է, այս բանը վրանիս չուրջ գանուող բոլոր չուները հաջել կուտար: Անիծեալ կենդանիները երկուքական կամ երեքական կը միանային ու խենդենալը բան մը չէր: Քանի մը օրեր առաջ անոնցմէ ամենէն աւելի ոռնացողներէն մին զէնքի հարուածով մը սպաննած էի և լէշը վրանիս մուտքէն յիսուն քայլ հեռուն կախած էի առ ի զարհուրանք միւսներուն: Բայց իր ընկերները ինկան վրան ու անոելի պայքարէ մը վերջ յաջողեցան լափել գիակը: Նոյնիսկ ինծի այնպէս թուեցաւ թէ իրենց ջանքը կրկնապատկեցին այնուհետեւ, երբ վերսկսան հնչեցնել «արարք չնորհաց»ի իրենց շարականը:

Զերմի պատճառած զառանցանքը անհատէ անհատ կը տարբերի: Իմ մէջս գրգումը տեղի տուաւ, շատ սակաւ ժամանակի մէջ, սեւ ու ճերմակ խայտարդես գամբո մը սպաննելու գաղափարին, որ ամբողջ երեկոյթի տեսողութեան միշտ առաջինն էր ձայն տալու և առաջինը վերջացնելու մէջ: Այնպիսի գլխու պտոյտ մը ունէի և

այնքան զօրաւոր կը դողդղայի որ անոր վրայ պարպած հրազէնի բոլոր հարուածներս ալ ապարդիւն անցան: Յանկարծ միտքս ինկաւոր անկէ ազատելու յարմարագոյն միջոցը պիտի ըլլար զայն ստիպել որ բացերը երթայ, և իր գործը լմացնել յովազ սպաննելու յատուկ նիզակով: Սնաւարակոյս ասիկա ջերմի ազդեցութեան տակ մըտագիւտ (Ֆանքեզիա) մըն էր. բայց լաւ կը յիշեմ որ այս բանը ինծի թուեցաւ չափազանց պարզ և իրագործելի:

Հետեւաբար հրամայեցի ձիապանիս, որ Փորնիքը վրանիս առջեւ բերէ անազմուկ: Երբ նժոյզս պատրաստ եղաւ, բոնեցի սանձէն ու պատրաստ սպասեցի որ վրան ցատկեմ ու ասպատակեմ, երբ անըզգամ գամբոը սկսի ինքզինք լսելի դարձնել:

Փորնիք, ըսենք անցողակի, երկու օրէ իվեր խթուած էր. գիշերուան օդը զով էր և խայթիչ, ևս զինուած էի զոյդ մը խթանմերով, յատկապէս սրած՝ զոր կէսօրէ վերջ գործածած էի անզգայ զամբիկ մը աշխուժացնելու համար: Ուրեմն ձեզի կը թողում երեւակայել թէ ինչ զնացքով կծկեց երբ սանձը ազատ թողուցի: Ակնթարթի մը մէջ վրանները արդէն մեր ետեւ շատ հեռուն կը մնային ու մենք զիսապտոյտ պատճառող արագութեամբ զնացքով մը զմեզ գտանք աւագուտ անծիր տարածութեան միջեւ: Երկվայրկեան մը եւս ու անիծեալ չունը մեր ետին էր թողուած: Բոլորովին մոռցած էի, այսպէս նիզակը ձեռքս, ձիով ըրած արշաւանքիս բուն նպատակը:

Զերմին պատճառած զառանցանքը և այս խելառ վազքին առթած գինովութիւնը անտարակոյս բոլորին գլուխս կորսնցնել տուին ինծի. որովհետեւ տարտամ յիշատակի մը պէս ինծի այնպէս կը թուի որ ես բարձրացած եմ ասպատակներուն վրայ և նիզակս ուղղած զէաի մեծդի տժգունատիպ լուսինը՝ որ ամենայն հանդորտութեամբ կը զիտէր կոտի հրաւերներ արձակող ձիչերով իմ խօլ վաղքը, մացառներուն և ուղտափուշերուն միջեւ: Քանի մը անզամներ ալ, կարծեմ թէ կրնամ նոյնիսկ հաստատել — գետնին վրայ մնացած հետքերն ալ վերահաստատեցին ինձ այդ բանը, — պատահեցաւ նոյնիսկ որ Փորնիքի վզին վրայ ինքզինքս ձգոծ էի, իրականօրէն խթաններուս վրայ կենալու աստիճան:

Այս ձի արարածը կը լափէր միջոցը — լուսնի լոյսով ողողած աւազի անչափելի տարածութիւն մը — կարծես զիւահար մը ըլլար: Կը յիշեմ որ անմիջապէս յիտոյ վայրէջք մը ցցուեցաւ մեր դէմր և որովհետեւ կատարն էինք հասած այլեւս, Սուտլէնի Զուրը տեսա

դիմացս, ոտքերուս տակ արծաթ ձոյլի մը պէս։ Այդ վայրկեանին նժոյգս ծանրօրէն ինկաւ քիթին վրայ և մենք գլառուեցանք, երկուքս միասին, աներեւոյթ զառիվայրի մը խորը։

Հաւանաբար ուշս կորսնցուցած էի, որովհետեւ երբ ինքզինքս գտայ և աչքերս բացի, նկատեցի որ փորիս վրայ պառկած եմ բարակ աւազէ լիոնեակի, մը վրայ, և որ արշալոյսը կը սկսէր տկար կերպով լուսաւորել գագաթը այն զառիվայրին՝ որուն ներքե ինկած էի։ Երբ օրը բոլորովին լուսցաւ, հաստատեցի որ խորն էի ինկած աւազուտ և ձիու պայտի նմանող խառնարանածեւ տեղի մը՝ որ կը բացուէր Սուալէճի Զուրին վրայ։ Զերմս բոլորովին անցած էր ու գլխու թեթեւ պտոյտէ մը զատ, գիշերուան անկումէս ոչ մէկ ցաւ չէի զգար։

Փորնիք՝ որ ինձմէ քանի մը քայլ անդին ոտքի կեցած էր, ըսելու հարկ չկայ, աննկարագրելիօրէն աւրըշտկուած էր։ բայց հակառակ ատոր ինք եւս անվեսս էր։ Համէտը, Պոլոյի համէտ մը որ ես շատ կը սիրէի, վկասուած էր և փորին տակ սահած։ այնպէս որ շատ ժամանակ առաւ այդ բոլորը կարգի զնելու աշխատանքս, ինչ որ առիթ ստեղծեց ինձի հազստօրէն հետազօտելու վայրը՝ ուրտեղ այնքան ապուչօրէն գլուրուած էի։

Տաղտկալի դառնալը յանձն առնելով, պէտք է մանրամասնօրէն նկարագրեմ, նկատելով որ անոր տարօրինակութիւններուն մանրամասնեալ ու ձգրիտ նկարագրութիւնը օգտակար պիտի ըլլայ ընթերցողին, հասկնալու համար ինչ որ պիտի հետեւի։

Երեւակայեցէ՛ք ուրեմն, ինչպէս կը բացատրէի քիչ մը վերը, պայտաձեւ աւազուտ խառնարան մը, տասնեակ մէթր բարձրութեամբ զառիվայր պատերով և գերուած, որոնց չեղութիւնը մօտաւորապէս 65 աստիճան ըլլալու էր։ Այս խառնարանը ունէր տափարակ մակերեսով գետին մը, մօտ յիսուն մէթր երկարութեամբ ու իր ամենէն լայն կողմէն երեսուն մեթր լայնքի վրայ, մէջտեղն ալ անկանոն ջրհորով մը։ Խառնարանին ետեւ, խորունկը զուտ գետին կոչուած տեղէն մէկ մեթրի վրայ կը շարուէին ութսուներեք խորշեր կամ ծակեր, կիսաբոլորակ, ձուածեւ, քառակուսի կամ բազմանկիւն, բոլորն ալ մօտաւորապէս մէկ մեթրուչափ մուտքով։ Աւելի ուշագիր քննելով, նկատեցի որ այդ ծակերուն իւրաքանչիւրը ինամով յարկաբաժնուած էր ծածան մսցառով և եղէգներով։ ու իւրաքանչիւր բացուածքի առջեւ շինութեանց յատուկ, ձիալարներու գլխարկին

մահիկաձեւ արեւարգելին նմանող մաս մը դուրս ցցուած էր։

Ոչ մէկ հետք կար հոն, այդ նկուղներուն մէջ, մարդկային բնակութիւն մը ըլլալը ապացուցող բայց ամփիթատրոնէն նեխութեան այնպիսի ծանր հոտ մը կուգար, որ ես մինչեւ այն ատեն մուտ գործած հնդկական ոչ մէկ աւանի մէջ հանդիպած չեմ։

Փորնիքի կոնակը հեծնելով վերստին, — ինձի չափ ալ ան կ'աձապարէլ բանակիտղ վերադառնալ, — պայտին շրջանը ըրբ փնտուլու համար թէ գործածուելու յարմար անդք մը գոյութիւն ունէ՞ր արդեօք։ Բնակիչները, որոնք ալ ըլլային, յարմար չդատելով ինքնինքնին ցոյց տալ, ես թողուած էի իմ անմիջական կարելիութիւններուս։ Առաջին փորձը որ, Փորնիքին ոստում մը ընել տալն եղաւ աւազուտ և զառիթափ պատն իվեր, ցոյց տուաւ ինձի որ ինկած էի այնպիսի թակարդի մը մէջ որ առիւծամրջիւնը կը շինէ որաք ըսնելու համար, կենդանիին իւրաքանչիւր ոստումին բարակ աւազը մեծ քանակով կը թափէր խառնարանի վրայէն և նետերու համազարկի մը աղմուկով կ'իյնար բացուածքները պաշտպանելու սահմանուած քիւերուն վրայ։ Երկրորդ յարձակումին երկուքս ալ գրեթէ թաղուեցանք յատակը և կիսախեղդ հղանք աւազի տարափին տակ թաղուելով։ Ես ստիպուեցայ ուշագրութիւնս դարձընել գետին կողմը։

Այս կողմէն ելքը բաւական գիւրին կ'երեւար։ Անտարակոյս աւազակոյսերը կը մեռնէին ճիշտ ջուրի մակերեսին վրայ, բայց անոնց իւրաքանչիւրի միջեւ կային բազմաթիւ խութեր ու խարակներ նըւազագոյն խորութեան տակ՝ որոնք, առանց մեծ դժուարութեան, Փորնիք կրնար քառասմբակ անցնիլ։ այդ պիտի թոյլատրէր հասնիլ հաստատուն գետինը, յանկարծական աջ կամ ձախ շեղելով ձիու ընթերցքը։

Մինչդեռ ձիս այս կողմը կ'առաջնորդէի, հրացանաձգութեան թեթեւ աղմուկը հասաւ ինձի և անմիջապէս յետոյ գնդակ մը սուլելով անցաւ նժոյգիս ականջին քսվէն։

Ոչ մէկ կասկած կարելի էր ունենալ արձակուած առարկայի բնոյթի մասին։ Ասիկա Մարթինի-Հանրի օրինական գնդակ մըն էր։ Հինգ հարիւր մէթր հեռուն, հոսանքին մէջտեղը տեղական նաւ մը խարսխած էր և մուխի բարակ սիւն մը՝ որ կախուած կը մնար անոր ծայրը, առաւտեան հանգարտ օդին մէջ, ինձի անմիջապէս ցոյց տուաւ թէ որո՞ւն կը պարտէի այդ հոգածու ուշագրութիւնը։

որ ինծի կը չնորհուէր։ Այս տեսակ անել դիրքի մը մէջ տեսնուած է միթէ պատռարժան ներլինութիւն։ Նենգ աւազաթումբերը անշարելիութեան առջեւ կը դնէին զիս փախչելու այս տեղէն՝ ուր սպրթած էի տկամայ, և գեաի կողմէն ալ կրնայի նաւուն վրայ գտնուող խելակորոյս աեղացիին հրացանաձգութեան ենթարկուիլ միայն։ Պէտք է խոսափանիմ որ այս կացութիւնը առաւելութիւնը ունեցաւ զիս միրճելու աւելի սաստիկ զայրոյթի մը մէջ։

Ուրիշ գնդակ մը ճիշտ ժամանակին հասաւ ինձ յիշեցնելու թէ շատ աւելի խելօք պիտի ըլլար ընդհակառակը, ժողվել բոլոր պազարիւնս, և ընդհուպ նահանջելով պատսպարութիլ պայտի ներքնակողմը։ Բայց, անգամ մը հոն, նշմարեցի որ իբրեւ հետեւանք կրակի հարուածներուն, իրենց ստորերկրեայ նկուղներէն դուրս ելած էին փաթուուն և հինգ մարդկային արարածներ՝ որոնց գոյութիւնը չէի իսկ կասկածած մինչեւ այն զայրկեանը։ Ինքընքս կը գտնէի հանդիսականներու հոծ բազմութեան մը միջեւ։ քառասունի մօտ այրեր, քսանի մօտ կիսեր և երեխայ մը՝ որ նոյնիսկ հինգ տարեկան չկար, բոլորն ալ թշուառոքն հագուած էին հնդիկ մուրացկաններու յատուկ լաստի գոյն կտաւին քուրձերով։ Նախ այն տըպաւորութիւնը կրեցի թէ անպիտան ֆաքիրներու խումբի մը հետ էր գործ։ Իրենց տեսքը այնքան աղտոտ և այնքան պժգալի էր, որ կը հրաժարիմ նկարագրել։ Եւ սկսայ գողալ խորհելով թէ՝ ի՞նչ կրւար ըլլալ իրենց կենցաղը այդ զազիր գետնախուզերուն մէջ։

Նոյնիսկ մեր օրերուն, իրենք զիրենք կառավարելու իրաւունք և կարելիութիւն չնորհուելէն իվեր համայնքներու, որով չնշեցին բնիկներուն ակնածանքը Սահիպներու հանդէպ, ես վարժուած էի միշտ ստորագաններուս մօտ գտնել որոշ չափով յարգանք և քաղաքավարութիւն։ Յառաջանալով զէպի այս ուամբիկները, բնական է կը սպասէի որ իմ ներկայութիւնս ուշագրութեան արժանացաւ, ներկայութիւնս իրօք ուշագրութեան արժանացաւ, բայց իմ կանխամտածէս բոլորովին տարբեր ձեւով։

Ապշեցուցիչ քան, և սակայն ճշմարիտ, այդ ցնցոտիապատներու խմբակը յանդգնութիւնը մինչեւ ծիծադներով զիս հեգնելու հասցուց որ նման քմծիծաղ և հեգնանք այլեւս բնա՛ւ պիտի չցանկայի լսել։ Հազիւ յառաջացայ անոնց միջեւ, կատարեալ համանուագ մը փրթաւ աղաղակներու, շաղակրատութեանց, ոռնումներու և ոոյլ ու սուլոցի։ շատեր նոյնիսկ սկսան գետինը տապլոկիլ վատթար ուշախութեան և հրճուանքի մկանածգոտումներուն անձնատուր։

Գրելու պէտք եղած ժամանակէն իսկ պակաս միջոցի մը մէջ, թուղուցի Փորնիքի սանձը և համբերութիւնս հատած առաւօտեան ապարդիւն փորձերէս, բոլոր ուժովս սկսայ հարուածել առաջին կարգին վրայ գտնուողները։ Խեղճ հերոսները խաղի ողնափայտերու պէս հարուածներուս տակ սկսան տապալիլ։ իրենց հեգնոտ ծիծաղները չուշացան տեղի տալ պազատագին կոծերու, մինչ անոնք ալ, որ զիս հարուած չէին ստացած, ծունկերուս փարեցան և բազմահրաշ գաւառաբարբառներով կ'աղաչէին որ ինսայէի զիրենք։

Այս խառնաշփոթութեան մէջ, երբ ես ինքս ալ կը սկսէի ամօթզգալ բարկութեան նոպայէ մը այսքան դիւրաւ տարուած ըլլալուս համար, ետեւէս մեղմ ձայն մը լսեցի որ կը մրմիչէր անգլիերէն։

— Սահի՛պ, Սահի՛պ, կը ճանչնա՞ք զիս։ Սահի՛պ, ես կունկա Տասն եմ, հեռագրական պաշտօնեան եմ։

Անմիջապէս ետ զարձայ ինձ ճայնողին հետ գէմ զիմաց գալով։

Ես ճանչցեր էի կունկա Տասը — ինչո՞ւ պիտի վարանէի իր բուն անունը տալու — չորս տարիներ առաջ, որպէս Տէգանցի Պրանմիշնական մը՝ որ Պունժապի կառավարութիւնը լիալսիի նահանգները զրկած էր։ Հոն հեռագրական օժանդակ զրասենեակ մը յանձնուած էր իրեն, և վերջին անգամ որ զինք տեսայ զուարթ, մեծափոր և քաջ պաշտօնատարի մը երեւոյթը ունէր։ մանաւանդ անգլիերէն աղտոտ բառախաղեր ընելու մասնաւոր չնորհ՝ — առանձնայտկութիւն մը՝ որ իր պաշտօնատարական չնորհներէն ալ բարձր, ինծի մատուցած ծառայութեանց վրայ, երկար ժամանակ յիշած էի զինք։ — Այնքան հազուադէպ է չնդիկի մը հանդիպիլ, որ անգլիերէն բառախաղեր ընէ։

Բայց որքա՞ն փոխուած էր այս մարդը անկէ իվեր։ Անձանաշելի դարձած էր։ Աղանդաւորութեան նշան՝ մեծ փոր, ազգեցիկ խօսելակերպ, բոլորը անհետացած էին։ Դիմացս ունէի կմախկացած ու խորշոմեալ էակ մը՝ առանց ապարօշի և գրեթէ մերկ։ Մազը փունջերով զիսուն կպչած և աչքերը խորը ինկան էին մօրինայի ձուկին պէս։ Առանց այտին վրայի մահիկաձեւ սպիին, որուն պատճառ եղած էի ես, իրապէս երբեք պիտի չխորհէի թէ ինք էր։ Սակայն այս մարդը իրապէս կունկա Տասն էր, հետեւաբար — ինչ որ կը հանգստացնէր զիս — անգլիերէն խօսող տեղացի մը, որ պիտի կրնար լուսաբանել զիս ցարդ ինձի պատահածներուն մասին։

Ամբոխը ետ քաշուեցաւ, տեսնելով որ դէպի այս թշուառը դարձած էի և կը ստիպէի որ այս խառնարանէն զուս գալու միջոց մը ցոյց տար ինձիւ Նոր փետոտուած ագոստ մը ունէր ան ձեռքը և տուանց պատասխանելու հարցումիս, յամրօրէն ծոեցաւ աւազուտ սարահարթին վրայ, լոիկ կրակ վառելու գրաղելով։

Չոր խոտը, աւազային խաշխաչն ու ջրածուփ փայտը դիւրավառ կ'ըլլան եթէ խնամով չորցուած են, և քիչ մը հանգստացուց զիս ծծմբային սովորական լուցկիով կրակը վառելը։ Երբ այս բոլորը աղուոր բոց մը կազմեցին՝ որուն դիմաց պատշաճօրէն ազուուը կարմրելու գրուեցաւ, Կունկա Տաս առանց այլեւայլի հետեւեալ բառերով խօսք առաւ ի վերջոյ։

— Երկու տեսակ մարդիկ միայն կան, պարոն, ողջերն ու մեռեալները։ Անոնք որ մեռած են՝ մեռած են, իսկ անոնք որ մեռած չեն՝ ողջ են։ (Հոս աղուուը պահ մը իր ամբողջ ուշադրութիւնը պահանջեց, որովհետեւ կրակին դիմաց չդառնալու պարագային կարող էր խանձուիլ) Երբ տանը մէջ կը մեռնին ու մեռած չեն ըլլար Դատի վրայ կիզումի բերուած ժամանակ, կը փոխադրուին այստեղ։

Ժանտախտեալ զիւղին խսկական բնոյթը այսուհեաեւ յատակօրէն կ'երեւար ինձ և ինչ որ լուծ էի իր մասին, կարդացած՝ կոպիտ և զարհութելի, կը նսեմանային նախկին Պրահմինականի ինձի ըրած յայտնութեանց առջեւ։

Տասնըվեց տարիներ տռաջ, երբ առաջին անդամ կը ժամանէի Պումպէյ, թափառական Հայ մը պատմած էր ինձի որ Հնդկաստանի մէջ տեղ մը յատուկ վայր մը դոյութիւն ունէր, որ կը փոխադրէին այն Հնդկիները, որոնք դժբախտութիւնը կ'ունենային պրծելու քնափութենէ կամ ուշաբարձութենէ, կ'աքսորուէին այդ վայրերը ու կը պահուէին գերութեան մէջ. և կը յիշեմ որ ամբողջ սրտովս խնդացեր էի այդ բոլորին համար, որ այդ տաենները հաճելի էր ժամբորդներու հնարք նկատել. հիմա նստած այս աւազեայ ծուղակին խորքը, յանկարծ յիշողութեանս մէջ ցցուեցաւ լուսանկարի մը նման յատակ Ռւաթսըն պանդոկը՝ իր փունգաներու երթեւեկով, իր սպիտակ հազած ծառաներով, և այդ ձիթագոյն երեսով Հայը, ու խեւի անվերջանալի խնդուքով մը բոնուեցայ։ Իրապէս հակագրութիւնը չափազանց այլանդակ էր։

Կունկա Տաս ծռելով հանդերձ զազիր կենդանիին վրայ, հետաքրքրութեամբ կը լրտեսէր զիս։ Հնդկիները հազուադէպօրէն կը

խնդան և միջավայրը՝ ուր կ'ապրէին, Կունկա Տասի մօտ տարաժամ զուարթութիւն մը ստեղծելու ատակ չէր։ Հանդիսաւոր շարժումով մը ագուաւը հանեց իր փայտեաց շամփուրէն և նոյն հանդիսաւորութեամբ սկսաւ լափել զայն։ Այս բլալէն յետոյ, վերսկսաւ իր պատմութիւնը, զոր հոս առաջ կը բերեմ իր իսկ բառերով։

— Քոլեսայի համաճարակին ատենները, ձեզ այրելու կը բերեն զրեթէ մեռնելէ առաջ։ Երբ գետեզերք կը հասնիք գետեզերքը, գուցէ զալ օդը ձեզ կը վերակոչէ կեանքին։ հետեւաբար եթէ միայն շունչ մը կեանք ունիք, քիչ մը ցեխ կը դնեն ձեր քիթին ու բերնին վրայ և վերջնականապէս կը մեռնիք եթէ առաւել կեանք ունիք, առաւել ցեխ կը դնեն։ բայց եթէ չափազանց կեանք ունիք, հանգիստ կը թողուն ձեզ ու կը բերեն հոս։ Ես չափազանց կեանք ունէի ու զայրագին բողոքեցի այն բոլոր անարժանութեանց գէմ որոնց կ'ուզէին զիս ենթարկել։ Այդ ատենները ես պրահմինական էի և իմ հապարտութիւնս ունէի։ Այժմ մեռեալ մրն եմ ու կ'ուտեմ, — հոս գիտեց կենդանիին լաւ մը ծծուած կրծուկը և մեր հանդիպումէն իմեր առաջին անգամ ըլլալով ցոյց առաւ յուզման քանի մը նշանները, — ագուաւներ և գետ ուրիշ բաներ։ Երբ նկատեցին թէ ես չափէն աւելի ողջ էի, գուրս հանեցին զիս պատանքէս, ամբողջ չաբթուայ մը բնթացքին ընպելի գեղեր մատուցին ինձի՝ որոնք զիս բալորովին առողջացուցին։ Յետոյ կառախումբով զիս իմ գանուած տեղէս զրկեցին մինչեւ Օգարայի կայարանը մարդու մը ընկերակցութեամբ՝ որ անձիս ինամք կը տանէր։ Օգարայի կայարանը երկու ուրիշ անձերու հետ միացանք։ Մեր երեքս Օգարայի կայարանէն մինչեւ հոս բերին ուղարկու կոնակին վրայ։ Այստեղ մէկ հարուածով հրեցին զիս և գլուրեցին բարձրէն մինչեւ յատակը, միւսները հետեւեցան ինձի, և այնուհետեւ ընդիշտ մնացի հոս, անկէ՝ իվեր երկուք ու կէս տարի կ'ընէ…… Հին ժամանակ ես պրահմինական էի ու հապարտ։ իսկ հիմա ագուաներով կը սնանիմ։

— Ոչ մէկ միջոց չկա՞յ ասկէ գուրս ելլելու։

— Ո՛չ մէկ տեսակ միջոց։ Սկիզբները յաձախ փորձուեցայ փախուստի ձեռնարկները ընել, նմանապէս միւսները, բայց միշտ ձախողեցանք մեր գլխուն վրայ թափուող աւազին պատճառով։

— Ամենայն գէպս, ակնարկեցի ես, գետին կողմը գտնուող մասը ազատ է և միշտ ալ կարելի է փորձել գնդակներէն խուսափիլ, մնաց որ, գիշերը……

Արդէն իսկ մտքիս մէջ վախուսափի յատակագիծ մը պատրաստուեցաւ, զոր բնագլական անձնասիրութիւն մը արգիլեց ինձ կունկա Տասի հաղորդել, Սակայն անիկա անմիջապէս գուշակած էր մաքէս անցածը և այն համբ նկատողութիւնները՝ որոնց անձնատուր կ'ըլլայի մտովի: Եւ խոր ապագա թիւն պատճառելով ինծի, երկարաձիգ ու հեգնոտ քրքիչ մը արձակեց, — լաւ հասկցէք զիս, — որ միայն գերագաս մը կրնար ինքզինքին թոյլատրել ստորագասի մը հանգէպ, կամ առնուացն հաւասար մը՝ հաւասարի:

— Պիտի չյաջողիք, — արդէն ան «պարոն»ը բոլորովին ձգած էր իր սկիզբի նախադասութիւնէն իվեր, — պիտի չյաջողիք այդ կողմէն խոյս տալ: Սակայն կրնար միշտ փորձել: Ես, ինքս, փորձեցի: Մէկ անգամ միմիացն:

Անամուն սոսկում մը, գէշ վախ մը՝ որուն բնդունայն փորձած էի հակազգել, ամբողջավին համակեց զիս: Իմ երկարատեւ քաղցս, — հիմա ժամը գրեթէ տասն էր ու ես ոչինչ կերած էի երեկ իրեկուան նախրնթիքէն իվեր, — միացած ապարգիւն վազքիս առթած բուռն և ոչ բնական խոռվքին, սպասած էր զիս և անկեղծօրէն համոզուած եմ որ պահ մը անհաւասարակիու անձի մը վարժունքը ունեցայ: Ամրող մարմնովս կը նետուէի աւազի անողոք զառիթափերն իվեր: Հրաբերանի յատակին շուրջ բոլորաձեւ կը վազէի հայհոյելով և ազօթելով փոխնիփոխ: Կը սողայի գետակը եւ զերով կնիւններուն միջեւ, սափառելով նահանջել իւրաքանչիւր անգամին ջղային անյաղթելի տուայտանքի մը ազգեցութեան ներքեւ, շուրջիս տւազը հերկող գնդակներուն դիմաց. Որովհետեւ չէի համարձակեր կատզած շան մը նման սատկիլ այս գարշելի ժողովսւրդին մէջ: Եւ ի վերջոյ ուժասապառ և զառանցանքէս յաղթահարեալ ինկայ ջրհորի շրջաքարին վրայ:

Ոչ ոքի նուազագոյն ուշագրութեան առարկայ դարձաւ այն ցուցագրութիւնը՝ որու վիրյիշումով միայն այսօր իսկ ամօմէս կը կարմրիմ:

Քանի մը անձեր ջուր առնելու համար մարմինս սոնակոխելով ջրհորին մօտեցան, բայց ակներեւ էր թէ վարժուած էին այս կարգի հանդիսութեանց և տարբեր գործեր ունէին տւելի կարեւոր, քան զբաղիլ իմ անձովս: Դրութիւնս յետին աստիճան նուաստացուցիչ կը զառնար: Ճիշտ է թէ, կունկա Տաս աւազով իր կրակին ածուխները խնամով ծածկելէ յետոյ, ձանձրոյթը յանձն առաւ կէս գաւաթ մը

լճացեալ ջուր թափել զլիսուս: Իր այս հոգածութեանը համար հաճոյքով պիտի ուզէի ծնկաչոք չնորհակալութիւն յայտնել. եթէ ամբողջ տեւողութեան՝ չկամ, կցկուր և սուր ծիծաղներ չարձակեր, ճիշտ անոնց նման՝ որ պատճառ եղան առաջին փորձարկութեանս աւազաթումբերուն դէմ:

Հոգեւարքի մերձ վիճակի մը մէջ այսպէս պառկած մնացի մինչեւ կէսօր: Յետոյ ինչպէս անօթութիւն զգացի, — վերջապէս մարդ մըն էի, — այս բանը հաղորդեցի կունկա Տասի՝ որ արդէն իսկ իմ տիտղոսեալ պաշտպանս սկսած էի նկատել: Բնիկներու հետ գործ ունեցող Եւրոպացիներու յատուկ շարժուձեւը ընկերով, խուզարկեցի զրպանս և հանեցի չորս անսաս: Սակայն շուտով մտարեցի թէ որքա՞ն յիմար բան էր նման վայրի մը մէջ այս կարգի վարձատրութիւն և զրամը վերստին զրպանելու վրայ էի:

Կունկա Տաս իմ տեսակէտս բամնելու երեւոյթը չունէր ստկայն:

— Այդ գրամբ ինծի տուէք, բաւու, ինծի պէտք է տաք ի՞նչ որ ունիք: Թէ ոչ կ'երթամ մարդ կը բերեմ ու կը սպաննենք քեզ: Եւ այս բոլորը իբրեւ թէ աշխարհիս ամենէն բնական բանը ըլլար:

Բանի մը՝ որուն ամենէն աւելի հոգ կը տանի բրիտանական հպատակ մը, իր զրպաններուն բովանդակութիւնը ստաշտպաննեյն է: Ամէն պարագայի երկար խորհրդածութեանց պէտք չունեցայ համազուելու համար որ մեծ անմտութիւն պիտի բլար իմ կողմէս հակառակիլ այն միակ անձին, որ առ այժմ կարողութիւնը ունէր վիճակս բարելաւելու, միակը՝ որուն աշխատակցութիւնը կրնար յառաջիկացին այս խառնարանէն փախուստ դիւրացնել: Որով իրեն տուի ունեցած բոլոր զրամներս՝ ինը սուփի, հինգ անսա և հինգ փի: որովհետեւ սովորութիւն ունիմ վրանի տակ բնակելու պարագայիս քովս պախւծինի համար մանրուք պահել:

Կունկա Տաս չտեսութեամբ յափշտակեց զրամները և անմիջապէս անյայտացուց զանոնք պատառուառն զողնոցին մէջ: իր արտայատութիւնը, երբ գարձաւ հասու ըլլալու համար թէ ոչ ոք տեսած էր մեզ, սափայէլական բան մը ունէր:

— Հիմա ուտելիք պիտի տամ ձեզի, յայտարարեց:

ի՞նչ բաւարարութիւն կրնար պարզեւել իրեն իմ զրամիս աէր գառնալը: Անկարող պիտի ըլլայի բացատրել, Բայց տրուած ըլլալով որ այդ այնքան սքանչելի հաճոյք կը պատճառէր իրեն, չնորհաւու-

բելի կը նկատէի ինքզինքս այնքան հաճոյակատարութեամբ զանոնք տալուաւ վասնգի վատահ եմ որ մերժումի պարագային բնա՛ւ պիտի չտատամէր զիս մեղցնել տալուաւ կարելի չէ ընդիմանալ զագաններու քմահաճոյքին, երբ անոնց որջն ենք ինկած : Եւ իմ նոր ընկերակիցներս վայրի կենդանիներէ տարրերութիւն մը չունէին :

Անօրինակ բան՝ գիւղակին, բնակիչները հետաքրքրութեան ոչ մէկ արտայայտութիւն ունեցան ինծի հանդէպ . երբ սկսայ բզբկան լով ուսնկաւ Տասի բերած ձաշը՝ գուհիկ սափափի մը, գաւաթ մը հորի գարշահոտ ջուրով : Եւ Աստուած զիաէ թէ ինչքան մհծ է հետաքրքրութիւնը հնդկական գիւղերուն մէջ անդհանրապէս :

Նոյնիսկ տարուեցայ հետեւցնելու թէ այս մարդիկը կ'արհամարհէին զիս : Ամենայն գէպս բան մը որ իրաւ է, այն է որ ինծի հանդէպ կը վերաբերութիւն ամենասատն անտարբերութեամբ : Ու կունկա Տաս ալ անոնցմէ լաւագոյն ընթացք մը չէր բռնած ինծի հանդէպ : Կը ստիպէի զինք զարհուրելի զիւղակին վերաբերեալ հարցումներով խիստ անգոնացուցիչ պատասխաններ միայն կը ստոնացի : Որքան որ կրցայ հասկնալ, գիւղը գոյութիւն ունէր անյիշատակիր ժամանակներէ իսկեր, — ուրիէ հետեւցուցի թէ պէտք էր, առ նուազն, զարու մը գոյութիւն ունենար, — եւ ամբողջ այդ ժամանակամիջոցին երբեք լոււած չէր որեւէ մէկու մը վախուսատուած բլլալր : Ասոնք խելով ստիպուեցայ գլուխս բռնել երկու ձեռքերու մէջ, խենդի պէս խառնարանին շուրջ դառնալու նոսպայէ մը կրկին բռնուելու վախով : Կունկա Տաս զէշ հաճոյք մը կը զգար այդ ձեւով իմ չարչարանագին արտայայտութիւններս զիտելով : Ոչ մէկ ձեւով կարելի չեղաւ հաւանեցնել զինք որպէսզի տեղի որոշ տեղեւ կութիւններ հաղորդէր ինքնութեանը վերաբերեալ անոնց՝ որ խորհրդաւոր կերպով «անո՛նք» մակդիրով կ'որակէր :

— Այսպէս հրամայուած է, կը պատասխանէր ինծի, և ցարդ ոչ ոքի հանդիպած եմ, որ անսաստած բլլայ հրամանները :

— Սպասէ՛ քիչ մը որ ծառաներս նշմարեն իմ անյայտանալս, կը հակագարձէի ես, ու քեզի կը խոստանամ որ այս վայրը ընդմիշտ պիտի ջնջուի երկրագունտիս մակերեսէն և նոյն տաեն քեզի պիտի սովորեցնեմ քաղաքավարութիւնը, մա՛նչս :

— Զեր ծառաները կտոր կտոր պիտի ըլլան, գեռ հոս չմօտեցած, և, բաց աստի, գուշ մեռած էք, սիրելի բարեկամու Յանցանքը ձերը չէ, բնականաբար, բայց ոչ նուազ իրական է որ գուշ մեռած ու թաղուած էք :

Տեղեկացայ նմանապէս որ մերթ ընդ մերթ երկրի կողմէն ուտելիքներ կը նետէին ամփիթատրոնին մէջ, զոր զիրար ծեծելով կը յափշտակէին : Երբ մարդ մը մօտեցած կը զգար իր վերջը, կը քաշուէր իր խշտիկին խորը ու հոն կը մեռնէր : Յաճախ դիակը ծակէն դուրս կը քաշէին ու կը նետէին աւազին վրայ . իսկ աւելի յաճախ պարզապէս կը ծգէին որ վատի իր զտնուած տեղը :

«Կը նետէին աւազին վրայ» բացատրութիւնը ուշագրութիւնս գրաւեց, ու հարցուցի կունկա Տասի թէ՝ ատիկա չէ՞ր կարող համաձարակ մը պայթեցնել :

— Գալով ատոր, պատասխանեց իր հեղնական քմծիծաղովը, գլուք անձնապէս պիտի կրնաք դատել յետագային: Զեր ուղածին չափ ժամանակ պիտի ունենաք մանրամասն դիտողութեանց նուիրուելու :

Բստ որում, ի մեծ գոհունակութիւն իրեն, անգամ մը եւս գէմքս ծամածուեցի գժգոհութեամբ ու սկսայ հարց տալ անձկութեամբ .

— Եւ ի՞նչ տեսակ կեանք մը կը վարէք հոս ուարւոյն մէկ ծայրէն միւսը, ի՞նչ կ'ընէք :

Սյս հարցումն ալ արժանացաւ ձշպատապէս հախորդի պատասխանին, զուգորդուած հետեւեալ յաւելուածական տեղեկութեամբ :

— Սյս վայրը ձեր եւրովական դրախտին նման է . հոս չին ամուսնար ու ոչ կ'ամուսնացնեն :

Կունկա Տաս մեծցած էր Միսիսնաբական գպրոցի մը մէջ և, ինչպէս ինք ալ համամիտ է, կրնար «եթէ խելացութիւն ըրած բլլար» կրօնափոխ բլլալով խուսափիլ ողջ թագուելու անպատճութիւնէն, իր այժմեան վիճակէն : Սակայն հիմա որ իմ ընկերակցութիւնս կը վայելէր, կարծեմ կը ճառագայթէր հրաժանակէն :

Միթէ՞ աչքին տոջեւ չունէր Սահիպ մը՝ տիրակալ ցեղին ներկայացուցիչը, մանուկի մը չափ անգօր և բոլորվին ենթարկուած իր զրացի բնիկներու գութին : Դրապէս, անփութօքն սկսաւ ճարտարամութեամբ չարչարել զիս, զպրոցականի մը պէս որ զմայլանքի կէս ժամ մը կ'անցնէ ցցահար ջորեակի մը ցաւագին գալարումներուն դիմաց, յուղակի մը նման, որ անել որջի մը խորը ճագարի մը վիզը կը պլլուի հեշտութեամբ : Իր խօսակցութեան լեյք-մորիթն էր թէ՝ փախուստի «ոչ մէկ տեսակ» հնարաւորութիւն չկար, և թէ՝ ես պիտի մնայի հոն մինչեւ մեռնելիք օրս, և թէ՝ զիս «պիտի նետէին աւազին վրայ»: Եթէ կարելի է կանխագուշակել գժոխապարտ հողիներու յարաբերութեանց մասին՝ նորեկ հոգիի մը զաւտեսն առթիւ, նոյն լեզուն պիտի խօսէին, ինչ լեզու որ կունկա Տաս

368 Պ-22



գործածեց ինձի հետ, այս երկար յետմիջօրէի տեւողութեան։ Գառը լով ինձի, ևս անկարողութեան գատապարատուած էի բողոքելու կամ պատասխանելու, վասնզի ամբողջ եռանդու կը գործածէի պայքարեցիւ ընդգէմ այն անանուն սոսկումին՝ որ մէկ պահէն միւսը կը սպանար վերստին համակել զիս։ Այս պայքարը կրնամ նմանցնել միայն այն ճիգին, որ Տուլրէն Կալէ ծովախտին գէմ կը մղուի. սա տարբերութեամբ որ իմ տառապանքը հոգեկան էր ու հետեւաբար հաղար անզամ աւելի սաստիկ։

Երբ օրը քիչ մը յառաջացաւ, բնակիչները սկսան խմբուիլ տաքանալու համար արեւուն խառնարանի բացուածքէն շեղակի իյնող հառագոյթներէն, ժողովուեցան փոքրիկ խմբակներով և իրարու մէջ սկսան խօսակցիլ առանց ակնարկ մը նետելու իմ կողմս։ Ժամի չորսին տաենները, ըստ իս, Կունկա Տաս սոքի ելաւ, սուզուեցաւ իր գետնախուզին խորը և քիչ վերջը դուրս եկաւ ողջ ագռաւ մը բռնած ձեռքը։ Դժբախտ թեւաւորը այնքան փետրաթափ ու ողբալի էր, որքան կարելի էր ըլլալ, բայց իր տիրոջմէն վախնալու երեւոյթը չունէր բնաւ։ Զգուշութեամբ յառաջանալով մինչեւ գետեղեքը, Կունկա Տաս սկսաւ ցատկուել մացառէ մացառ, մինչեւ հարթ աւազեալ քառանկիւն մը հասաւ որ ուզզակի նաւուն նշանառութեան գիմաց կը գտնուէր, ամէն պարագայի անոր մէջ գտնուողները իրեն ուշագրութիւն գարձնելու փոյթը չունէին։ Անզամ մը հոն, ձեռքի երկու ճարպիկշարժումով թուչունը կոնակին վրայ գամեց, թեւերը տարածուն։ Ինչպէս որ կը սպասուէր, թուչունը փութով սկսաւ կանչել ու ոտքերովը ծեծել օդը։ Քանի մը բոպէի մէջ իր պղաղակները ուշագրութիւնը գրաւեցին վայրի պղռաւներու երամի մը՝ որ խմբուած էր քանի մը հարիւր մեթք հեռու աւազեալ կոյտի մը վրայ որ եղակիորէն գիակի կը նմանէր։ Կէս երկլեցեակ աղռաւներ անմիջապէս փութացին տեսնելու համար թէ ի՞նչ կ'անցնի կը գառնայ, նաեւ, ինչպէս յաջորդաբար հաստատուեցաւ, յարձակելու իրենց կապկառուած համազգիին վրայ։ Կունկա Տաս որ մացառի մը տակ կծկասծ էր, նշան ըրաւ ինձի որ չչարժիմ, աւելրդ զգուշաւորութիւն։ Ակնթարթի մը մէջ, ինչպէս պատահիլը տեսնելու ատեն չունեցած, վայրի ագռաւ մը արգէն կոխւի բանուած էր պոռտացող և անպաշտապան կենդանիին հետ։ Այս վերջինը զայն իր մագիներուն մէջ բռնեց ուրկէ Կունկա Տաս զայն ազատելով, իր կարգին զամեց բախտազուրկ ընկերով կողքին։ Անշուշտ մնացեալ

մասին հետաքրքրութիւնը մեծ եղաւ, որովհետեւ ես և Կունկա Տաս թուփերուն ետեւ պահուելու գեռ ժամանակ չունեցած, արդէն երկու ուրիշ զերիներ աղաղակողներու մագիներուն մէջ բռնուած էին։ Որսը, — եթէ կարելի է այսպէս որակել նման մարմնամարդ մը, — շարունակուեցաւ այս ձեւով, մինչեւ որ Կունկա Տաս եօթը աղուաներ բռնեց։ Անոնցմէ հինգին գլուխները բնդնուալ ոլորեց իսկ երկուքը պահեց ի պէտս իր ապագայ գործառնութեանց։

Սոօրեայ պէտքերը ինձի համար ցարդ անծանօթ այս մեթոտը այնքան կենդանի տպառութիւն գործեց վրաս, որ իր ճարպիկութեան համար չնորհաւորեցի Կունկա Տասը։

— Բարեւի պէս պարզ է, բացատրեց ինձ։ Վաղը գուք պէտք է իմ տեղս ձեր վրայ առնէք այս գործը դուք ինձմէ աւելի ուժով էք։

Տառացիօրէն մարելիք եկաւ վրաս տեսնելով ինձի հանդէպ բրոնած իր գերագապի հովերը։

— Ա՛հ, ծերուկ սինլիքոր, պատասխանեցի վճռական թօնով մը, ան սա՛, ի՞նչու ուրեմն քեզի դրամ տուի կը կարծես։

— Լա՛ւ, լա՛ւ, յարեց առանց յուզումի։ Գուցէ վաղը կամ յաջորդ օրերը պիտի չընէք այդ բանը. ու վերջապէս տարիներ և տարիներ պիտի բռնէք աղռաւներ, պիտի ուտէք աղռաւներ և նոյնիսկ չնորհակալութիւն պիտի յայտնէք ձեր եւրոպացի Աստծոյն ձեզի զանոնք բռնելու և ուտելու կարողութիւն չնորհելուն համար։

Ասիկա բսած ըլլալուն համար հանոյքով պիտի ուզէի զինք խեղդել, բայց, տուեալ պայմաններու մէջ, նախընտրելի համարեցի զգացումներս չափաւորել։ Ժամ մը վերջ աղռաւ մը ուտելու վրայ էի և, ինչպէս գուշակած էր Կունկա Տաս, չնորհակալ կ'ըլլայի Աստուծոյ, ըերանս զնելու աղռաւ զնելուս համար։

Երբե՛ք, այնքան երկար ժամանակ որ ապրիմ, պիտի չմոռնոմ այդ իրիկուան ընթրիքը։ Կլզած աւազեալ կարծր յատակին վրայ, իրենց քարայրներուն առջեւ, զիւզի բնակիչները ամբողջական կազմով, իրարու սեղմուած էին չորցուած կնիւններու նիհարիկ բոցերուն զիմաց։ Մահը, անզամ մը իր ձեռքը այս խեղճ մարդոց վրայ զնելէ յետոյ, առանց զարնելու, կարծես այլեւս զանոնք հանդիս կ'ուզէր ձեզ։ Վասնզի մեր ընկերակիցները մեծաւ մտամբ ծռած, մաշած և տնեւցած ծերունիներ էին և պառաւներ՝ որոնց տարիքը Պարկաներու տարիքին կը հաւասարէր։ Հաւաքուած փոքրիկ խումբերով, իրարու հետ կը խօսակցէին, — Աստուծ միայն զիտէ թէ ինչեր կրնային զտնել իրարու ըսելիք, — ցած ու միօրինակ թօնով

մը՝ որ հզակիօրէն կը հակազրէր բնիկներու սովորական աղմկոտ և անտանելի բամբասանքներուն։ Ասենք անգամ մը մարդ մը կամ կին մը կ'ենթարկուեր այն զայրոյթի նուպաներուն՝ որոնց ենթարկուած էի ևս առաջաւոտ, և ազմկալից քֆրելով, նզովելով, ենթական կը նստառէր խորտութրա զասիթավիերն իվեր և վար կ'իյնար պարտուած, արիւնլուաց ու այլեւս անկարող շարժելու։ Երբ ասիկա պատահէր, միւսները չէին իսկ վերցներ աչքերնին, նման փորձերու ապարդիւնութեանց չափազանց տեղեակ և անոնց յաճախակիութենէն այլեւս յոգնած մարդոց պէս։ Երեկոյթի ամբողջ տեւողութեան չորսէն ոչ պակաս այս կարգի պոոթկումներու հանդիսատես եղայ։

Կունկա Տաս էապէս դրական լոյսի տակ նկատի կառնէր իմ զըրութիւնս, և ճաշելով հանդերձ ինծի հետ — այժմ կրնամ խնդալ, բայց այդ պահուն ասիկա որքա՞ն դժուարիս գնաց — պարզեց այն պայմաններ՝ զոր կ'ընդունէր ինձմով դրակելու համար։ Իմ ինը ոռոգիս, ութը անսաս, կը հաշուէր, օրական երեք անսաս տրամադրելով, յիսունևմէկ օրուան ուտելու իրաւունք կուտար ինծի. ըսկնք մօտաւորապէս եօթը շաբաթ, ինչ որ կը նշանակէր թէ այս ժամանակիջնին համար յանձն կ'առնէր գոհացում տալ իմ պէտքերուս. անկէ վերջ պէտք էր ես իմ զիմուս ճարին նայէի։ Նոր վարձարութիւն մը եւս զիջանելով, — իմա կօշիկներս, — թոյլ պիտի տար որ իրենին մօտիկ քարայր մը յատկացուէր ինծի և ինք, իր ունեցած չափովը, պառկելու համար չոր խոռ պիտի տար ինծի։

— Շատ լաւ, Կունկա Տաս, պատասխանեցի, ինչ որ կը կազմեն առաջին պայմաններդ՝ կամովին կը համաձայնիմ. բայց նկատելով որ ոչ զիս կ'արգիիէ այս րոպէիս քեզ տեղն ու տեղդ մեոցնելու և ունեցածներդ գրաւելու, (երկու անդին ագռաւներուն է որ կը խորհէի այդ պահուն) բացարձակապէս կը մերժեմ կօշիկներս քեզի տալ և ես ինքս պիտի ընտրեմ ինծի հաճոյ թուած բնակարանը։

Քաջ հարուած մը տուի և իրապէս հիացայ երբ տեսայ թէ ձիշտ տեղաւորած էի։ Անմիջապէս ան փոխեց ոճը և չքմեղեց ինքզինք, ըսելով թէ երբեք խորհած չէր կօշիկներուս տիրանալ։ Այն ատեն ինծի բնաւ անօրինակ չթուեցաւ որ ես, քաղաքային ճարտարապէս, տասներեք տարուայ ծառայութեամբս և, կը խորհիմ, այնքան լաւ Անգլիացի որքան ուրիշ մը, բռնութեամբ ու մահուամբ սպառնամ անձ մը, որ թէեւ շահագիտութեամբ, զիս իր պաշտպանութեան տակ առած էր։ Ինծի այնպէս կը թուէր որ գարերէ իվեր ձգած էի աշխարհը։ Ես բացարձակ գիտակցութիւնը ունէի, որ այդ անիծեալ

բնակավայրին մէջ զօրաւորին իրաւունքէն զատ ուրիշ օրէնք չկար, որ այս ապրող-մեռեալները բոլորովին վտարած էին զիրենք արտաքսող ընկերութենէն հաստատուած կանոնները, և թէ կեանքս պաշտպանելու համար իմ գնդերներուս և արիւթեանս վրայ պէտք էր յոյս դնէի միայն։ Եղերաբախտ Մինեօնիքի նաւազները միայն կրնային իմ մտավիճակս հասկնալ։

«Հիմա, կը տրամաբանէի ես, առողջ եմ և կրնամ այս անբախտներէն վեցին հետ մինակս չափուիլ. Ուրեմն անհրաժեշտօրէն հարկաւոր է, իմ իսկ փրկութեանս համար, որ այս ուժն ու առողջութիւնը պահպանեմ մինչեւ աղատագրութեանս ժամը . . . եթէ միայն այդ ժամը պիտի հնչէ ինծի համար»։

Սրտապնդուած այս առաջադրութիւններէն կրցածիս չափ կերայ ու խմեցի և հասկցուցի Կունկա Տասի ալ որ մտադրած էի իր տէրը մնալ և ամենափոքր անհնազանդութիւն իր կողմէն պիտի արժանանար այն միա՞կ պատիժին՝ որ իմ կարելիութեանս սահմանին մէջ կը գտնուէր. — բուռն և անմիջական մահ։ Քիչ յետոյ գացի պառկելու. Այսինքն Կունկա Տաս ինծի երկու գիրկ չոր խոռ տուաւ՝ որ իրենին աջ կողմը գտնուող գետնախորշին յատակը փռեցի և ներս սողոսկեցայ ոտքերս գէպի առաջ։ Այս ծակը մինչեւ երեք մէթր խորութիւն ունէր հողին մէջ. ան թեթեօրէն կը հակէր գէպի յատակը և հաստատուն կերպով ագուցուած էր տոկուն գերաններով։ Անգամ մը գետնախորշին մէջ՝ որ ճիշտ գիմացը կը գտնուէր գետին, կրցայ իր առաջին քառորդին մէջ գտնուող լուսնի լոյսով լուսաւորուած Սուտլէճի Զուրը գիտել և կրցածիս չափ քնանալու պատրաստուեցայ։

Երբեք պիտի չմոռնամ այդ քսամնելի գիշերը։ Խողովակը՝ ուր կը բնակէի, գրեթէ գագաղի մը պէս նեղ էր, պատերը ողորկ ու խողուած էին անհաշիւ մերկ մարմիններու շփումէն. իսկ անկէ զատ նողկալի հոտ մը կ'ելլէր։ Իմ արգեան գերագրգիո վիճակիս մէջ քնանալու խնդիր չէր կրնար ըլլալ։ Երբ գիշերը սկսաւ աւելի յառաջանալ, ինծի այնպէս թուեցաւ որ ամփիթատրոնը կը լեցուէր անարդ սպայէլներով՝ որոնք տւագեայ զառիթափերուն կատարն էին ելած, հոնկէ քարայրներուն մէջ ծուարած գժբախտները հեղնելու . . .։

Թէեւ երեւակայական խառնուածք ունեցող մէկը չեմ — շատ հաղուաղէու է այդպիսի ճարտարապետներու հանդիպիլ — բայց այս

պարագան, կը խռատովանիմ, զարհուրանքով կը համակեր զիս կնամարդու մը պէս ջզային գործնելով։ Այսուհանգերձ մօտ կէս ժամեն հանդարասամիտ կերպով փախուստի կարելիութիւններս աչքէ անցընելու վիճակս վերագուած էի։ Աւազեայ խորտութորտ և դաժան զառիթափերէն ամէն ելք, համարելի է, անկարելի էր, ինչպէս լիակատար համազում գոյացնելու առիթ ունեցած էի կանխապէս։ Երկբայսուկան էր թէեւ, բայց լուսնի անորոշ պայծառութեան չնորհիւ գուցէ գնդակներէն խուսափելու բախտը ունենայի։ Եւ յետոյ այս աղետալի վայրը ինծի համար այնքան անդոհալից էր, որ պատրաստ էի ամէն վտանգ զիմազրաւել անկէ ազատելու համար։ Հետեւաբար ձեզի կը թողում գուշակել հրձուանքս երբ հազար ու մէկ զգուշութիւններս մինչեւ ջրեղերքը մաղլցէլ յետոյ, նշմարեցի որ դժոխային նաւը այլեւս հոն չէր։ Քանի մը քայլ եւս և ինծի համար աղատութիւնն վերապահուած պիտի ըլլար։

Յառաջանալով մինչեւ առաջին ջրակոյար, ոչ խորունկ, որ պայտին ձախակողմեան կէտին վրայ կը գտնուէր, պիտի կրնացի երես սկզ հունեն անցներով հրաբերանի զառիվայր կողին չրջանը ընել և յետոյ հասնիլ հաստատ գեախնր։ Առանց վայրիկեան մը տասամսելու աճապարեցի զէսի մացառները՝ որոնց վրայ կունկա Տաս իրեն ադամաները կը բանէր։ յետոյ սպիտակ ու հարթ աւազի չերտին ուղղութեամբ՝ որ մինչեւ միւս կողմը կ'երկարէր։ Զոր խոտի խորձերը թողելէ յետոյ առած առաջին քայլս ցոյց տուաւ ինծի թէ՛ իմ կողմէս որքան սին պիտի ըլլար այդ կողմէն փախուստի յոյս առձել դեռ վասնզի, աւազին վրայ հազիւ ոտքս դրած, ծծուելու անբացատրելի զզայնութիւն մը ունեցայ։ Նոյնհետայն ոտքս աւազին մէջ խրցաւ մինչեւ ծունկս։ Լուսնի պայծառութեան ներքեւ աւազի ամբողջ մակերեսը սատանայական հրձուանքով մը կը խայտար կարծես յուսախարութեանս զիմաց։ Յուսահատօրէն մաքառելէ յետոյ վերջապէս բազում գժուարութեամբ յաջողեցայ ձամբաս ևս ծունկ մինչեւ մացառները, բայց վատնած ձիգերս զգացած յուզումներս այն աստիճան սպասուծ էին զիս, որ քրանաթոր կքեցայ անմիջապէս։ Կիսաբոլորակ չէնէն զուրս գալու միակ անցքը պաշտպանուած էր ընկլուզով աւազով։

Թէ՛ որքան ատեն գետնամած մնացի, ամենասարտամ յիշողութիւնն իսկ չունիմ։ Ինչ որ զիտեմ, այն է թէ՛ ի վերջոյ կունկա Տասի զէշ ծիծաղը լիրականութեան բերաւ զիս։

— Խորհուրդ կուտամ ձեզ, ո՞վ խնամակալ խեղճերու, (անզգամբ անգլիերէն կը խօսէր) որ բնակարաննիդ վերազառնաք։ Հոս պատկիլը վաստառողջ է։ Եւ յետոյ, երբ նաւը վերազառնայ, անպայման հրազէն պիտի պարզէ ձեր վրայ։ Արշալոյսի ճապաղ պայծառութեան մէջ տեսայ որ յակած էր վրաս, չար քմծիծաղ մը ակռաններուն մէջ։ Նախ և տաղ օձիքէն բռնելով զինքքը ընկլուզով աւազներուն մէջ նկաելու խոլ փափաքս զափելով, տուանց բառ մը արտաւանելու ելոյ և հետեւեցայ իրեն մինչեւ գեանախարշերուն զիմաց պարզուազ հրապարակը։

Խօսելով հանգերձ հետեւեալ հարցումց րրի իրեն, որուն անիւմասութեան անդրագարձայ քիչ յետոյ։

— Կունկա Տաս, ի՞նչ բանի կը ծուսոյէ նաւը, քանի որ որեւէ կերպով խոյս տալիք անկարելի է։

Կը յիշեմ որ, նոյնիսկ իմ ամենէն խոլ մասհագութիւններուն մէջ, առարամօրէն զարմացած էի, որ արգէն իր բնական զիրքով այնքան անառիկ վայր մը պաշտպանելու համար հրափամփուչի անօգուտ վատնում մը ընեն։

— Նաւը միայն օրուան բնթացքին հոն է, պատասխանեց ինծի կունկա Տաս նոր քմծիծաղով մը, և եթէ անիկա հոն է, որեմն միշտ չոց մը կայ։ Կը յուսոմ սոկայն որ ձեր ընկերակցութիւնը երկար առեն պիտի վայելենք։ Մնաց որ, պիտի տեսնէք, ի վերջոյ մարզ կը սկսի կեանքը համելի գանելի հոս, բաւականաչափ տարիներ աեցնելէ և բազմութիւ խորոշած ագստակելէ յետոյ։

Ուժոսոպան և տկար մինչեւ ինծի վիճակուած զարշանա զետանու խորչը քաշուեցայ և քնացայ։ Մէկ կամ երկու ժամ վերջ բն դաստարթնցայ սուր ձիչ մը լուկով, առնջուող ձիու մը ձիզ և ազիփարշ ձիչը։ Անոնք որ անդամ մը կը լուն այդ, այլուս բնա՛ւ չեն կը ար մառնալ։ Դժուարութեամբ զուրս ելայ խորչէս և տեսայ Փոքրիքը, իմ հէք Փոքրիքս անշունչ փուռած էր աւազուտ զետնին վրաց ի՞նչպէս մորթեցին։ ամենապոյզն զազափարն իսկ չունիմ։ Կունկա Տաս բացատրեց ինծի որ ձիու միսը չար տերի ախորժելի կ'ըլլար քան ազստինը և թէ՛ « հանրութեան բարեկեցութիւնը ի վես անհատին » քազաքական տած մըն է։

— Մէնք հիմա հանրապետութիւն ենք, պարոն ձիւգ, յարից, և զուք ալ կենգանիէն համահոււսար կտօրի մը իրուո՞չք ունիք, եթէ կ'ուզէք ձիզի համար չնորհակալութեան բանաձեւ մըն ալ

քուեարկենք, Պէտք է արդեօք այս ուղղութեամբ առաջարկութիւն մը ներկայացնել:

Այո՛, յայտնի է, հանրապետութիւն էինք. շղթայակիր գաղաններու հանրապետութիւն, վիճի մը խորը, հոն ուտելու, ծեծկուելու և քնանալու, մինչեւ մահու գալստեան օրը: Անկարող ամենափոքր բողոքը բարձրացնելու, խորտակուած մնացի գտնուած տեղս, աչքերս անթարթ յառած առջեւս կատարուող զարհուրելի տեսարանը: Դրելու պէտք եղած ժամանակէն ալ, այսպէս ըսենք, պակաս միջոցի մը մէջ Փորնիքի մարտինը կտոր կտոր եղաւ, չեմ գիտեր ի՞նչ զգուելի ձեւով, և մարդիկ ու կիներ սկսան մսի խոշոր կտորներ քաշել ետեւնէն և իրենց առաւօտեան նախաճաշը պատրաստելու զբաղիլ: Կունկա Տաս իմ բաժինս ալ եփելու վրայ էր:

Անգուսպ և գրեթէ անյաղթահարելի փափագ մը համակեց զիս գլխիվայր նետուելու աւագեայ պարխսպներուն դէմ և պէտք եղաւ կոչ ընել ամբողջ կամքիս տեղի չտալու համար: Կունկա Տաս այնպիսի անհերետութեամբ մը սկսաւ ծաղրել զիս, որ զինք լուցնելու համար ստիպուեցայ սպառնալ զինք խեղդամահ ընել եթէ կրկին խօսք ուղղէ ինծի: Ծնորհիւ այս սպառնալիքին քիչ մը հանգիստ ունեցայ... մինչեւ այն պահը՝ որ այդ հանգստութիւնն ալ դարձաւ անհանդուրժելի: Հրաման տուի որ Կունկա Տաս բան մը ըսէ ինծի:

— Մինչեւ ձեր մահը պիտի ապրիք հոս, միւսին, մէրէնսկիին պէս, ըսաւ պազարեամբ, զիս դիտելով կրծիկի կտորի մը վրայէն, որ կը կրծէր:

— Ուրիշ Սահիպ մը, խո՞զ արարած, խօսէ՛ և ժամալաճառ մի՛ ըլլար ստելով:

— Հոն է, պատասխանեց, մատովը իմինէս չորս բացուածք դէպի ձախ գետնախոր մը նշելով: Կրնաք երթալ և անձամբ ստուգել: Իր ծակին մէջ մեռաւ, ինչպէս դուք ալ պիտի մեռնիք ձեր ծակին մէջ, ես՝ իմ ծակիս մէջ, և բոլոր այս մարդիկն ու կիները իրենց ծակերուն մէջ, ինչպէս պիտի մեռնի հոս գտնուող միա՛կ մանկիկը:

— Գթութիւն, իր մասին ինչ որ գիտես պատմէ ինծի: Ո՞վ էր, ե՞րբ եկաւ ու ե՞րբ մեռաւ:

Տկարութիւն ցոյց տուած էի այնքան թախանձաղին խնդրելով. Կունկա Տաս հեգնեց զիս և պատասխանեց.

— Ոչինչ պիտի ըսեմ, մինչեւ որ նախ բան մը տաք ինծի:

Որով յիշեցի թէ ո՞ւր կը գտնուէի և մարդուն երկու աչքերուն

միջեւ բոունցքի այնպիսի հարուած մը իջեցուցի որ կիսամեռ եղաւ, Անմիջապէս հեծեծագին, վախկոտ և նուաստ բազմաթիւ անգամներ ոտքերս պագնել ուզեց, և զիս մատնացոյց ըրած գետնախորչին առջեւ առաջնորդեց:

— Բացարձակապէս ոչինչ գիտեմ այս Սահիպի մասին: Զեր Սոտուածը վկայ է ինծի ո՞ր իր մասին բնա՛ւ տեղեկութիւն չունիմ: Ինք ալ ձիշա ձեզի պէս նոյն փախելու իղձով բռնկած էր և նաւէն արձակուած գնդակէ մը սպաննուեցաւ, հակառակ որ մենք ամէն ջանք ի գործ դրինք զինք իր փախուստի ծրագրէն ետ կեցնելու համար: Ահա՛, այստեղէն դպած էր:

Կունկա Տաս ձեռքովը իր նիհար ստամոքսը ցոյց տուաւ և մինչեւ գետին խոնարհեցաւ:

— Եա՛ւ: Եւ յետո՞յ: Շարունակէ՛:

— Յետոյ, յետոյ, Զերդ Մեծապատուութիւն, իր բնակարանը փոխադրեցինք զինք, իրեն խմելիք տուինք և թաց լաթեր դրինք վերքին վրայ, և ինք պառկած մնաց իր բնակարանին մէջ և հոն հոգին աւանդեց:

— Որքա՞ն ժամանակ վերջ, որքա՞ն ժամանակ վերջ:

— Գնդակը ստանալէն մօտաւորապէս կէս ժամ վերջ: Վիշնու վկայ է ինծի, կը պոռար թշուառականը, որ իրեն համար ամէն բան ըրի... ինչ որ կարելի էր ընել... Այդ մասին, այո՛, կը պնդե՛մ:

Ուտքս ինկաւ, երկու բազուկներով պլլուեցաւ ուտքիս կոճերուն. բայց ես քիչ մը կը կամկածէի Կունկա Տասի ողորմասիրական բնազդներուն վրայ և կարձի կապեցի իր չքմեղացումները ուտքի հարուածով մը հրելով զինք:

— Աւելի հաւանական կը թուի ինձ որ խզամիտ կերպով զինք կողուստեցիր: Սակայն մէկ երկու վայրկեան բաւ են ինծի այս խընդիրը լուսաբանելու համար: Ո՞րքան ատեն այս Սահիպը մնաց հոս:

— Գրեթէ մէկ ու կէս տարի: Կը խորհիմ թէ արդէն քիչ մը սկսած էր փախցնել: Բայց իմ երդումս մտիկ ըրէք, ո՞վ խնամակալ խեղճերու, թող Զերդ Մեծապատուութիւնը զիս լսել հաճի, կ'երդնում որ իրեն պատկանած ամենափոքր բանին չեմ դպած... ի՞նչ կը խորհի ընել Զերդ Մեծապատուութիւնը:

Բոնեցի Կունկա Տասի գօտիէն և քաշկոտեցի լքեալ գետնախորչի դիմացի տափարակին վրայ: Նոյնհետայն ցցուեցաւ աչքիս դիմաց պատկերը այն բոլոր թշուառութեանց՝ որ գերութեան իմ խեղճ

բնկերս կրած էր գժոխային այս տասնեռութը ամիսներու ընթացքին և կ'երեւակայի այն ցաւագին հոգեւարքը՝ որ ունեցաւ ան երբ հարկ եղաւ մեռնիլ առնետի մը նման այդ ծակին խորը, գնդակը փորին մէջ։ Կունկա Տաս կը կարծէր որ զինք պիտի սպաննէի և յուսահատ աղաղակներ կ'արձակէր։ Իր համազգիները խորասուզուած անյարիր վիճակի մը մէջ, որ հետեւանք է չափազանց ուտելու, անսարքեր կը գիտէին մեզ։

— Մաի՛ր սըկէ ներս և գուրս հանէ զայն, հրամակեցի։

Հիմա պժգանքի այնպիսի աստիճանի մը հասած էի, որ գլխուպտոյս կը գգայի։ Կունկա Տաս աւելի քան աւելի կ'աղաղակէր և կը տապլակէր սարայստակին վրայ։

— Բայց ես պբահմինական եմ, Սահիպ, հեծեց ան, բարձրագոյն աղանդի պբահմինական։ Չեր հոգւոյն և ձեր հօր հոգւոյն համար մի՛ ստիպէք որ այդ բանը ընեմ։

— Պրահմինական կամ ոչ, իմ և հօրս հոգւոյն համար կ'ըսե՛մ որ մտնես ու պիտի մտնես, գոչեցի ես։

Եւ, բռնելով ուսերէն բանութեամբ զլուխը խոթեցի որչէն ներս և իր ներս մտնելը աւարտեցի կիցի հարուածներով. յիտոյ ինկոյ աւագին վրայ, զլուխս ափերուս մէջ տոտծ։

Քանի մը վայրկեան վերջ խշրուտքի և կոտրառքի ձայներ լսեցի, յիտոյ կունկա Տաս որ խեզգուած և գողզոջուն ձայնով մը անս հասկնալի բառեր կը մոլասր, ու վերջապէս կակուզ բանի մը անկման աղմուկը քայիկում . . . .

Չեռքերս վերցուցի աչքերուս վրայէն։

Չոր աւազը գորշ գեղնորակ մոմիայի մը վերածած էր իրեն պահծու թողուած զիակը։ Հրամայեցի կունկա Տասի որ մէկ կոզմ քաշուի, որպէսզի կարենամ զայն քննել։ Մարմինը — ծածկուած էր որսորգական կանաչ ձիթապտուզի գոյն հագուստով՝ մոշած և շատ աղտոտ, ուսերուն վրայ կաշիէ կառուներով — երեսունէն քառասուն տարեկան մարդու մը բլլալ կը թուէր։ Միջակէն քիչ մը բարձր հասակով, վուշիստեաչ մազերով, երկար պեխերով և զէշ կտրուած մօրուքով։ Վերի կզակին ձախակողմեան շնատամբ կը պակսէր և աջ ականջի բլթակին մէկ մասը անյայտացած էր։ Զախ ձեռքի ցուցամատը օղակուած էր մատանիով մը՝ ոսկիի վրայ ագուցուած վահանի ձեւով կորուած արնագոյն թանկարծէք քար մը՝ որուն վրայ կար իրարու մէջ անցուած «Բ. Կ.» կամ «Բ. Լ.» սկզբնաստանը

ներկայացնող նշան մը։ Աջ ձեռքի յօդուածին վրայ ինքն իր վրայ պլուած կոբրա մը ներկայացնող շատ մաշած և գունաստ արծաթեաց ապարանջան մը ունէր։ Ասկէ զատ կունկա Տաս ափ մը մանր մունը առարկաներ թափեց առջեւս, որոնք հաւաքած էր անոր խորչին մէջէն։ մեռեալի գէմքը թաշկինակով մը ծածկելէ յիտոյ, պարտականութիւնս համարեցի զանութենէ անցնել։ Հոս կը հրատարակեմ անոնց մանրամասն ցուցակագրութիւնը, յուսալով որ այդ գժրախախին ինքնութիւնը որոշելու կրնայ ծառայել։

1.— Ծխամորձի ցախէ փոփի մը, գանտէլայագործուած և չափացնց սեւցած։ առանց պտուտակի, առասանով պլուած։

2.— Երկու ապահովութեան բանալիներ կոտրած կոթերով։

3.— Սատափեայ կոթով զմելի մը, արծաթ կամ սիքէլ ցուցանակով մը, վրան «Բ. Կ.» նշանը։

4.— Նամակի պահարան՝ անդիխական նամակագրոշմ, որուն վրայի նամակատան կնիքը անընթեռնելի, ուղղուած «Օրիոդ Մոն....» (մացեալը անընթեռնելի) «համ... նիդ»։

5.— Կոկորդիլոսի նմանողութեամբ կողքով հառնէ որ նօր մը, մատիխով։ Առաջին քառասունքինդ էջերը սպիտակ, չորս ու կէս էջեր անընթեռնելի, ուրիշ ասանընքինդ էջեր ալ մուերմիկ յուշագրութիւններով լիցուած՝ որոնք կը վերաբերուէին մանաւանդ երեք անձերու Տիկ. 1. Սայնկրլրին, բազմաթիւ անգամներ կօր Սայնկրլ ձեւով կրծատուած, Տիկ. 2. Մեյ և Կերիխիրն՝ որուն զանազան տեղեր ակնարկութիւն կ'ըլլայ ձեյրի կամ ձեյզ անուանութերով։

6.— Որսորդական պզտիկ չափի գանակի կոթ մը, ճիշդ կոթին քով երկաթը կոտրած։ Այծեամի չեղորսակ գործուած եղիխուր՝ ծայրը, առանցքին վրայ ագուցուած օղակով։ Պզտիկ երիզ մըն ալ օղակին կապուած։

Չկարծուի որ տեղւոյն վրայ, յիշած բոլոր առարկաներուս, այս քան մանրամասնեալ ցուցակագրութիւնը կրցայ պատրաստել. Ինչ որ նախ ուշագրութիւնս գրաւեց, յուշատետրն էր որ գրպանս գրի աւելի ուշ ուսումնասիրելու մտագրութեամբ։ Գալով միւս առարկաներուն, ապահով բլլալու համար զանոնք իմ վեհանայարկս տարի, և հան, իբրեւ մեթոտիկ մարդ, ցուցակը պատրաստեցի։ Անմիջապէս յիտոյ զիակին քով վերագանալով հրամայեցի կունկա Տասի որ օգնէ ինծի զայն գետեզերքը փոխադրելու համար։ Այս փոխադրութեան ընթացքին մեռեալի գրանէն չին, գորշ գնդակի մը այլած

կոթառը ինկաւ վար, ոտքերուս առջեւ։ Կունկա Տաս չէր նշմարած։ Ես սկսայ մտածել որ սովորութիւն չէ, որսորդութեան երթալու աւտեն իր վրայ կրել անգործածելի փամփուշտներ, և մանաւանդ զորս փամփուշտներ, զոր կարելի չէ վերստին լեցնել։ Ուրիշ խօսքով այս փամփուշտի կոթառը գործածուած ըլլալու էր խառնարանի ներսը։ Հետեւար, աեղ մը հրացան մը գտնուելու էր։ Հարցնելու համար բերանս բացած էի արդէն, բայց անմիջապէս կանգ առի, գիտնալով որ պիտի ստէր։ Մարմինը վար գրինք ընկլուզող աւազներուն ծայրը, մացառներուն մօտիկ։ Մտաղրութիւնս զայն հոն ընկղմելու համար հրել էր։ միա՛կ կարելի շիրիմը՝ որ միտքս ինկած ըլլար։

Էսի Կունկա Տասին որ մեկնի։ Յետոյ սկսայ կամաց կամաց մարմինը ընկլուզող աւազներն իվար հրել։ Մինչ ես կը հրէի ու ան դէմքը հողին գարծած դրութիւն մէջ կը գտնուէր, պատահեցաւ որ իր որսորդական բարակ բաճկոնը, որ կիսովին փտած էր, պատոի և գիտի կռնակին վրայ քստմնելի խոռոշ մը երեւան եկաւ։ Ուրեմն, ինչպէս որ արդէն բացատրած էի, աւազը տեսակ մը զմուռումի գեր կատարած էր։ Ակնթարթի մը մէջ ըմբռնեցի որ այս բաց վէրքը հրազէնի մը արդիւնքն էր։ և պէտք էր որ հարուածը պարզուած րլլար շատ մօտէն, զբեթէ ծայրը գալած։ Որսի բաճկոնը ուրեմն վրան անցուած էր մահէն յետոյ, որ յանկարծական ըլլալու էր։ Իեղծ մարդուկին մահուան գաղանիքը կայծակի պէս յայտնուեցաւ ինձի։ Խառնարանի բնակիչներէն մին, հաւանականօրէն Կունկա Տաս հրացանովը զայն սպաննած էր։ այն հրացանով՝ որուն կը յարմարէին «գորչ» գնդակները։ Երբեք նաւէն արձակուած գնդակները զիմագրաւելով փախուստ տալ չէր փորձած։

Արագօրէն մարմինը հրեցի և տեսայ սուզուիլն ու անյայտանալը հազիւ քանի մը բոպէի մէջ։ Սահմակեցուցիչ էր . . . .

Վերջապէս ապուշ կտրած, ըրածիս գեռ կիսովին անգիտակից, ուշադրութիւնս զարձուցի տեսրակին։ Ծրար մը տժգունած և արաւաւորուած թուզթեր՝ որոնք կողքին և թերթերուն միջեւ մտցուած էին, թափեցան երբ էջերը կը գարձնէի։ Ահաւասիկ ինչ որ կարդացի, — «Ազուներու մացառեն չորս դեպի առաջ, երեք դեպի ձախ, ինը դեպի առաջ, երկու դեպի աջ, երեք դեպի ես, երկու դեպի աջ, տասնիշորս դեպի առաջ, երկու դեպի ձախ, եօրը դեպի առաջ, մեկ դեպի ձախ, ինը դեպի եսեւ, երկու դեպի աջ, վեց դեպի եսեւ, չորս դեպի աջ եօրը դեպի եսեւ։» Թուզթը խանձած էր և ծայրերը այրած։

Թէ ի՞նչ կը նշանակէր, չէի կրնար հասկնալ։ Նստայ չոր խոսերուն վրայ, բազմաթիւ անգամներ մատներուս մէջ ամէն ձեւով դարձուցի, մինչեւ որ զգացի թէ՝ Կունկա Տաս ետեւս կանգնած էր, աչքերուն մէջ անսովոր փայլով մը և ձեռքերը երկարած։

— Գտա՞ք, խռկաց խեղդուկ ձայնով մը։ Զէ՞ք ուզեր թոյլատրել ինձ որ ես ալ գիտեմ։ Կ'երդնում որ կը վերադարձնեմ ձեզի։

— Սակայն ի՞նչ։ Ի՞նչ է ունեցածս, ի՞նչ բան պիտի վերադարձնես ինձի։

— Այն որ ունիք ձեր ձեռքը։ Այդ մեր երկուքին ալ օգտակար պիտի ըլլայ, պնդեց միշտ երկարած իր պրկուած մատները թռչունի մագիլներուն պէս։ և յետոյ տեսայ որ կը գոզզար ցանկութենէն։

— Ես երբեք չկրցայ գտնել, շարունակեց, միշտ իր վրայ կը պահէր, և ասոր համար ալ սպաննեցի զինք։ Բայց հակառակ այդ բոլորին չկրցայ ձեռք անցնել։

Կունկա Տաս բոլորովին մոռցած էր հրազէնի գնդակին մասին ինձի պատմած առակը։ Ես ալ ամենամեծ հանգարտութեամբ մտիկ կ'ընէի իր ոճիրին խոսալանութիւնը։ Դեռ ողջ մեռեալներու հետ շփման պարագային բարոյականը կը ցնդի։

— Ահ սա՛, ի՞նչ է մոլտացածդ, ի՞նչ է ուզածդ։

— Թուզթին կտորը որ տեսրին մէջն էր։ Այդ մեր երկուքին ալ կրնայ ծառայել։ Ա՛խւ տիմար, ա՛հ, որքա՞ն տիմար էք գուք։ Ուրեմն չկրցա՞ք կռանել թէ՝ ինչ կը նշանակէ այդ մեզի համար։ Ասով մենք կրնանք խոյս տալ ասկէ։

Այլեւս չէր խօսէր այլ պարզապէս կը պոռար, ու իր խելացնոր հրձուանքէն սկսաւ պարել։ Ի՞նչպէս զարմանալ։ Միթէ՞ այն մտածումը՝ թէ նախախնամական գիտուած մը, ընդդէմ ամէն բանի, ինձ պիտի թոյլատրէր որ ես փախուստ տայի այս վայրերէն, ամբողջ մարմնովս զիս ալ չէ՞ր սարսուացներ։

— Մի՛ ցատկոտեր այգապէս։ Բացատրէ միտքդ, Էսել կ'ուզես որ այս թուզթի կտորը կրնայ օգնութեան համնիլ։ Ի՞նչ կը նշանակէ մէջի գրուածը։

— Կարդացէ՛ք բարձրածայն, կարդացէ՛ք բարձրածայն, կ'աղաջնէմ, կը խնդրեմ, որ բարձրածայն կարդաք։

Էրի ինչ որ կը փափաքէր։ Կունկա Տաս մեծ յափշտակութեամբ մտիկ ընկելով, մատովը աւազին վրայ սկսաւ անկանոն գիծ մը գծել։

— Անաւասիկ, տեսէ՞ք: Ասոնք իր հրացանին փողին երկարութիւնն են առանց բռնին: Սյդ փողերը իմ քովս են; Չորս հրացանի փող գէպի առաջ այն տեղէն՝ ուր ևս ագռաւները կը բռնիմ: Շիտակ գէպի առաջ, կը հետեւիք ինձի, յետոյ երեք գէպի ձախու...: Ա՛հ, շատ լաւ կը յիշեմ, ինչպիսի՛ կատաղութեամբ ամէն գիշեր այս հաշվեները կ'ընէր: Յետոյ ինը գէպի առաջ, և այսպէս շարունակաբար: Գէպի առաջ կը նշանակէ՛ մի՛շտ գիմացը՝ ընկլուզող աւագներուն ընդմէջէն: Զինք սպաննելէս առաջ անդամ մը բացատրեր էր ինձի:

— Բայց քանի որ այս բոլորը գիտէիր գուն, ինչո՞ւ մինչեւ հիմա չփախար:

— Զէի գիտեր: Ինձի կ'ըսէր թէ մէկ ու կէս տարիէ իվեր կ'աշխատէր, ամէն գիշեր առանց դադարի կ'աշխատէր, երբ նաւը մեկնէր, և թէ ասիկա կը թոյլատրէր իրեն անվանագ ընկլուզող աւագներուն մօտենալու: Ինձի կ'ըսէր նաև թէ կրնայինք միասին փախուստ տալ: Միայն թէ կը վախնացի որ վիրջը, գիշեր մը երբ բոլորը գտած րլար, զիս հաեւ թողէր, ահա թէ ինչու համար բապաննեցի զինք: Ասկէ զատ հաստատուած օրէնքներուն գէմ է որ մէկը հոս բանտարկուելէ յետոյ կրկին վերսպանէ իր ազատութիւնը: Միայն ես կրնամ. որովհետեւ ես սպանմինական եմ:

Փախուստի հեռանկարը կունկա Տասի մէջ արթնցուց աղանդական գիտակցութիւնը: Ոտքի ելաւ և սկսաւ լայնքին ու երկայնքին քալել բուռն կերպով շարժըտկելով: Բաւական վիրջն էր միայն, որ կրցայ հանդարտօրէն խօսեցնել զինքը: Եւ բացատրեց ինձի թէ այս Անգլիացին ամբողջ վեց ամիս մաս մատ ընկլուզող աւագներուն ընդմէջէն գտած էր հաստատուն գետինը, և ըստ որում յայտարարած որ այդ ճամբան չափազնաց գիւրին էր հետեւիլ, գետէն մինչեւ քսան մէթր պայտի ձախ թեւը դառնալէ յետոյ: Գալով ուղեղծի այս վերջին մասին, յայտնի է թէ գետ գտնելու ատեն չունեցած կունկա Տաս իր իսկ հրացանովը զայն սպաննած էր:

Անչափելի ուրախութեանո մէջ՝ ուր կը միսրձէր զիս փախելու յոյսը, կը յիշեմ կունկա Տասի ձեռքերը սեղմելս մեծ սրտագեղութեամբ և որոշելնիս որ նոյն գիշերն իսկ փորձէինք ազատուիլ: Սյդ յետ միջօրէի սպասումը որքա՛ն անհատնում և տաժանելի թուշաւ մեզի:

Ժամը տասի ատենները, — գոնէ որքան որ կրցայ հետեւցնել — մինչդեռ լուսինը ճիշտ բարձրանալ սկսած էր խառնարանին վերեւ, կունկա Տաս ուղղուեցաւ իր գեանախորշը հոնկէ բերելու համար հրացանի փողերը, որոնք մեր ճանապարհը չափելու պիտի ծառայէին:

Միւս խեղճ բնակիչները բոլորն ալ շատոնց քաշուած էին իրենց զետանախորշերը: Պահակ նաւը ջուրի գիծն իվեր հեռացած էր քանի մը ժամեր առաջ և մենք ագռաւներու մացատին քով բացարձակապէս մինակ էինք: Կունկա Տաս կրելով հանդերձ հրացանի փողերը, վար ձգեց թուղթը՝ որուն համաձայն պիտի ուղեւորուէինք: Աշխուժութեամբ ծանցայ զայն վերցնելու համար և, մինչդեռ ես այսպէս առջեւ յակած վիճակի մէջ էի, գիտակցութիւնը ունեցայ որ սատանայասիրա պրահմինականը հրացանի փողերով գանկիս ետեւ մահացու հարուած մը տալու կը պատրաստուէր: Զէի կրնար այլիւս յետագարձ ոստում մը ընել. արդէն շատ ուշ էր: Հրաշէկ բիւրաւոր աստղեր պարեցին աչքիս առջեւ ու ես ուշեկորոյս ինկայ ընկլուզող աւալներուն եղերքը:

Երբ ուշ գտայ, լուսինը արդէն կ'իջնէր և գլխուս ետեւի կողմը անտանելի ցաւ մը կը զգայի. կունկա Տաս անյայտացած էր ուրերանս լւյուած էր արիւնով: Ուժաթափ, վերստին ձգեցի ինքզինքը, աղօթելով որ կարելի եղածին չափ շուտով մեռնէի: Յետոյ յանկարծ բռնուեցայ այն անտրամարան զայրոյթով՝ որուն մասին արդէն խօսելու առիթ ունեցած եմ. զոլդոջուն վերագարձայ խառնարանի ներքնակ զառիթափերուն:

Միջոց մը ինձի այնպէս թուեցաւ որ մէկը կամաց ձայնով զիս կը կանչէր «Սահի՛պ, Սահի՛պ, Սահի՛պ», ճիշդ ինչ ձեւով որ իմ ծառաս սովորութիւն ունէր ամէն առաւօտ ընելու: Նախ կարծեցի թէ զառանցանք է, բայց գրեթէ նոյն միջոցին ափ մը աւազ ինկաւուքերուս առջիւ և զլուխս վերցնելով զլուխս մը տեսայ որ ամփիթատրոնին վրայէն զիս գիտելու համար կ'երկարէր: Տընուի զլուխը...: Իմ չնապանիս զլուխը. ան՝ որ իմ բուլիներս զեկավարելու պաշտօն ունի: Անմիջապէս որ յաջողեցաւ ուշագրութիւնս զրաւել, ձեռքը վերցուց, ցոյց տալու համար որ պարան մը ունէր: Աջ ու ձախ տատանելով գէշ աղէկ նշան ըրի որ ինձի երկարէ: Սյդ պարանը կազմուած էր պունիաի երկու տոկուն կաշէկ փոկերէ, իրարու կապուած և մէկ ծայրն ալ օղակ մը ձեւացուած:

Պարանը գլխէս մարմնիս անցուցի և սահեցուցի թեւերուս տակ .  
լսեցի որ բան մը առջեւ հրուեցաւ և զգացի որ զիս վեր կը քաշէին  
գլխիվայր , խորտուբորտ աւազեայ զառիթափերն իվեր , և պահ մը  
վերջ կիասիսեղդ ու ուշաթափի ինքզինքս գտայ խառնարանը եզերող  
աւազակոյտի մը վրայ : Տըննու լուսնի ցոլքին ներքեւ գունատ գէմ-  
քավ կը թախանձէր ինձմէ որ չկորսնցնէինք այս թանկազին ժամա-  
նակը և շուտով վերադառնայինք վրան :

Յայտնի եղաւ որ մինչեւ խառնարանը տասնչորս մզոնի տարա-  
ծութիւնը Փորնիքի հետքերուն հետեւելով եկեր , յետոյ բանակետզ  
վերագրցեր էր ծառաներուս լուր տալու համար , որոնք անգարձօ-  
րէն պատասխանած էին իրեն թէ՝ ոչ մէկ պատրուակով չէին ուզեր  
զբաղիլ Մեռելագիւղը ինկած անձով մը , ըլլայ ան սեւ թէ ճերմակ :  
Տըննու այս տեսնելով , երիվարներէս մէկը տոեր էր , հեան ալ  
պունքանի երկու փոկերը , վերագրձեր էր խառնարան և հոնկէ զիս  
քաշած զուրս , ինչպէս պատմեցի :

Երկու խօսքով եզրափակելու հտմար այս շատ երկար պատմու-  
թիւնը , պիտի բաւականանամ ըսելով որ Տըննու ամսական մէկ մօ-  
հիւր սակիով իմ տիտղոսեալ ծառաս գարձաւ , գումար մը որ ես  
նոյնիսկ անրաւարար կը համարիմ այն անգնահատելի ծառայու-  
թեան փոխարէն որ ես պարտիմ իրեն : Աշխարհիս մէջ յանուն ոչ մէկ  
բանի պիտի չուզեմ այդ անիծեալ վայրերը անգամ մըն ալ ոտքս  
կոխել , ոչ ալ յայտնել աւելի որոշակի կերպով իր տեղը , քան ըրի :  
Գալով կունկա Տասին , երբեք չգտայ իր հետքը . մնաց որ չեմ ալ  
փափաքիր գտնել : Եթէ այս պատմուածքն ալ հրատարակեցի , միայն  
այն յոյսով է , որ գուցէ , չսորհիւ մանրակրկիտ նկարագրութիւննե-  
րուս և քիչ մը վերը տուած ցուցակագրութեանս կարելի պիտի ըլ-  
լայ կանաչ ձիթապտուղի գոյն որսորդական զգեստ հագած մարդուն  
զիակին ինքնութիւնը որոշել :

Թարգմ . Ա. Սեմյ.



ՀՀ Ազգային գրադարան



NL0168684

Ա. Աւմայի նախորդ երկը

ԶՐԱՀԱՆՈՐ ԳԱՐՈՒՆ  
(Քերպարագման)

Գի՞ 12 Փրանս

Դիմել ինդիմակին

53, Rue de Reims, Aulnay-sous-Bois (S. et O.) France

Գի՞ն 5 Ֆրանս